

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

ԱՆՈՒՐՋ ԳԵՏԻՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ Մ. ՀԱՅԿԵՆՑ

«Մայրենի» հրատարակչատունէն 2007-ին լոյս տեսած այս նրբանշակ հատորը, յատկանշական ներդրում մըն է սփիւռփահայ գրականութեան:

Ասպարէզով իրաւարան հեղինակը, շուրջ քառորդ դար մը առաջ, ՀԲԸՄ-ի վարիչ-տնօրէնի հանգամանքին բերումով, առիթը ունեցած է մօտէն ծանօթանալու Հիւսիսային Ամերիկա ապաստանած ֆանի մը սերունդ եկուորներու եւ նորեկներու կեանքին բազմաշերտ երեսներուն:

Մասնաւոր հանոյժով եւ հիացումով կարդացի հարիւր էջերէ բաղկացած գիրքին Ա. մասի վեց պատմութեանը եւ Բ. մասին երկու գրութիւնները, որոնք իրենց ընտիր հայերէնով, վայելուչ կառուցումով, տիպարներու հոգեբանական վիճակներու զգայուն ներթափանցումով, պատկերաւոր մտածողութեան ինքնատպութեամբ, նուրբ գուարթախոհութեամբ եւ համով հոտով պատումին շնորհիւ, յաջողած է ստեղծել մտերմիկ ջերմ մթնոլորտ մը:

Թիւ 8. Թուխք- Առաջին կարն պատմութեանը կը սկսի հետեւեալ բառերով. «Սուրէն, հոգի՛ս, տեսա՞ր նոր վզնոցս»: Զիզէքն էր, երեսնամեայ դեղձանիկ մը, որ ապարդիւն թոխքներէ եւ դայայլէ յոգնած՝ տասը տարի առաջ, ծեփծեփուն թեւաբախումներով՝ հարկադրած էր այս յաղթահասակ տղուն հոգիին պատուհանը բանալ եւ զինք ներս առնել: Վզնոցը Սուրէնին

նուէրը չէր եւ կասկածը բոլորովին իր մտքին մէջ տեղ չգտած՝ անապարանով պարասրահ մը կ'երթան՝ մասնակցելու անխուսափելի թուխք պարի մրցանքին: Զիզէք կը պարէ անընկեր մնացած թուխքիտասարդի մը հետ որպէս 8-րդ գոյզը եւ կը շահին մրցանակը - ոսկեդրամ մը, գոր Զիզէք կը յանձնէ պարընկերոջ: Երիտասարդը շնորհակալութիւն կը յայտնէ եւ կ'աւելցնէ. «Տիկին, դուք աղօթքիս պատասխանն էիք. թերեւս կարենամ կեանք մը փրկել... երախտապարտ եմ»: Սուրէն կը լսէ հոգին խաղաղեցնող բառերը, երբ Զիզէք դառնալով ամուսնին կ'ըսէ. «Հոգիս, վզնոցը գոհարավանառին Պելլիին տար, այս գիշերուան զգեստիս համար փոխ առած էի»:

Ախտանանչումը- Անկնկալ հանդիպում մըն է հիւանդանոցի մը ախտաբանական բաժնի սպասման սրահին մէջ, ուր իրարու անծանօթ հայ կնոջ մը եւ նաղատ, ցցուն փորով հայ մարդու մը միջեւ խօսակցութիւն մը կը սկսի, երբ տիկինը, ֆաղափարութեան սիրոյն անոր կնոջ վիճակը կը հարցնէ: Մարդը, իր սիրտը կը պարպէ, իր ընտանեկան կեանքը կը նկարագրէ, խօսակցութիւնը կը փոխադրուի մեր ազգային կեանքին, հայրենիքի ներկայ վիճակին եւ միջազգային ֆաղափակաւորութեան: Թրփրէնով, անզրկելով եւ աղետ հայերէնով խառն լեզուով: Հեղինակը յաջողած է նուրբ երգիծան-



հով գծել դիմագիծը «*Ֆաղափազետ*» հայուն, որ մեկնելու պահուն, իր խօսակիցին կ'ըստ. «*Մոռցայ քեզի ըսելու, կարծեմ կնիկս յղի է... ամուսինիդ անցած ըլլայ ըստ... իրեն հաւնեցայ... իրարու լեզուէն կը հասկնանք. օր մը առ մեզի եկուր, կնիկս համով պուռիք կը շինէ. կը սպասեմ հա՞»:*

Մաղկազարդ Արդարութիւնը- Ընտանեկան տխուր պատմութիւն մըն է, որ կը ներկայացնէ ընտանիքի մը հօր մահուան առիթով ստեղծուած տհաս կացութիւնը, երբ ննջեցեալին այրին կը խախտէ ընդունուած օրինականութիւնը եւ սովորականէն տարբեր ձեւով մը կը սկսի ապրիլ իր կեանքը: Ննջեցեալին ղոյրը՝ Անուշակը, կ'ընդվզի եւ իր միջոցներով կը վերահաստատէ օրինականութիւնը, Մաղկազարդի տօնին օրը, բարեկամի մը աջակցութեամբ:

Առիթըր տաք է տակաւին- Խնամի Մարիամը, հաւատարմօրէն կառչած է մեր պայծենական սովորութիւններուն: Ամէն տարի ամառը, իր շքեղաշուք բնակարանին մէջ կը հիւրասիրէ իր բազմանդամ ընտանիքին անդամները, խնամիները եւ բարեկամները, օր մը ամբողջ վայելելու իր պատրաստած համադամները: Սեղաններու շուրջ բոլորուած կը ճաշեն, կը խօսին կեանքի ելեւէջներու, անցեալի ուրախ եւ զուարթ օրերու մասին եւ կը հանդիպին հին եւ նոր բարեկամներու: Հոն է՝ կեանքէն դառնացած Ռիչըրտը եւ իր զաւակը Չարլին, որ իր հօրը նման կ'ատէ գԱստուած, կ'ատէ հայ եկեղեցին, կ'ատէ հայը եւ հայութիւնը: Մարիամը կը յայտնէ որ Չարլին քաղցկեղէ կը տառապի եւ օրերը համբուած են: Կը յիշեն «Օլտ Գանդրիէն» ուսանելու եկած անուշիկ ձայնով «բալէնդէտ» Օֆիկը, որ եկեղեցին շարականներ կ'երգէր: Կը յիշեն նաեւ եկեղեցատէր ժանոն, որ

ամէն կիրակի եկեղեցւոյ մէջ կը սպասարկէր: Այդ համախմբումէն քանի մը շաբաթ ետք, Չարլին կացութիւնը կը վատթարանայ: Իրեն այցի եկած բարեկամը, ինքնաշարժէն կը վերցնէ ձայնագիր մեքենան ու սիրած երգերուն երիզը եւ վերադառնալով, Չարլին անկողինին մօտ, կը սեղմէ կոնակը եւ կը լսուի հայերէն երգը...

Երբոր բացուին դռներն յուսոյ,
եւ մեր երկրէն փախ տայ ձմեռ,
Չքնաղ երկիր մեր Արմենիոյ
Երբ փայլէ իւր քաղցրիկ օրեր...

Չարլի կը փորձէ ժպտիլ եւ հագիւ լսելի ձայնով կը հարցնէ. «*Ի՞նչ տիս... պա... պա... պատարագ*». «*եէս, սան, եէս*». կը գոչէ Ռիչարդ իր հայրը: Ցանկամ տեսնել զիմ կիլիկիա, Աշխարհ որ ինձ ետուր արեւ:

Մեկնումի պահուն, Ռիչարդ կը փաթթուի բարեկամին վիզին ու կ'ըստ. «*Փլի՛՛գ, հայր սուրբը կանչէ, բող շուտով գայ եւ մանչուկիս «գըմիւններն» տայ*»:

Բարի երեկոյ ստուերներ- Հովիկ Արապեան ուրախ է կրկին Երեւան գտնուելուն համար: Նստած պարտէզին նստարանին վրայ, Արարատին դիմաց, կը դիտէ անցքը երկու ներկայանալի աղջիկներու եւ կը յիշէ Սառան եւ Թինան, որոնց ծանօթացած էր քառօրեայ դար մը առաջ՝ Նիւ Եորքի մէջ, իրարմէ վեց ամսուայ հեռաւորութեամբ: Երկու համակրելի հայուհիներ, մեծցած ամերիկեան բարձրերու եւ ապրելակերպի մթնոլորտին մէջ եւ յաջող ասպարէզներ ընտրած: Նախ Սառային եւ ապա Թինային հետ ամուսնանալու յաջորդական առաջարկները կը ձախողին երբ բացայայտ կը դառնայ որ անոնք արդէն իսկ իրենց յատուկ կեանքի շրջանակնե-

րը ընդգծած են: Անցեալ օրերու վերյու-
շէն կը յուզուի Հովիկ եւ կ'անդրա-
դառնայ որ Թինային Արուսայի մէջ
կազմակերպած արձակուրդը զինք
սիրելուն, զինք իրապէս շատ սիրելուն
համար էր:

Յայտնութիւն Հայաստանի-
Պատմութիւնը կը սկսի ոնիր-արկածի
դէպքով մը, երբ իրաւաբան Մասիսը,
Հայաստանէն Լոս Անճելըս արտագաղ-
թած վաղեմի դասընկերուհի Մատլէնը
իր օժանդակութիւնը կը խնդրէ, բանտէն
ազատելու իր որդին՝ Վաչիկը, ոստիկան
մը սպաննած ըլլալու ամբաստանու-
թեամբ: Դէպքին հետաքննութեան շնոր-
հիւ, Վաչիկ ազատ կ'արձակուի եւ
այնուհետեւ կը սկսի անցելատոյժ խօ-
սակցութիւն մը դպրոցական օրերու,
Հայաստան ներգաղթի, Սովետական
Հայաստանի մէջ իրենց առօրեայ
կեանքին, հայրենական պատերազմին
եւ յիշարժան դէպքերուն:

Այս հանդիպումին, Մասիս անշուշտ
ուրախ էր, նոյնիսկ շատ ուրախ, որով-

հետեւ Վաչիկ անհաւատալի
յայտնութիւն մը եղած էր իր իմացու-
թեամբ, դատումներով, հոգիով: Ան
Հայաստանի զաւակն էր, Հայաստանն
էր...

Կարդալէ վերջ Բ. մասին լուրջ
խորհրդածութիւնները, նորէն եկեղեցի
երթալ Կուզեմ - Ոգին Ազգային վերնա-
գիւղներով, կարօտը զգացի կարդալու
«անպարագրելի» Վահան Թէֆէեանի
«եկեղեցին հայկական» եւ «Հայու
հոգին» քերթուածները, որոնց
համակրանքով անդրադարձած է հեղի-
նակը:

Անուրջ գետին կամուրջներուն
վրայ հանդիպած ծանօթներու սիրելի
դէմքերը երկար ատեն պիտի յամենան
յիշողութեանս մէջ:

Իմացական անխառն վայելք էր
այս ինքնատիպ գրքին ընթերցումը:

Վարձքը կատար Մ. Հայկեցեցին:

ԿԱՐՊԻՍ ԵՍԱՅԵԱՆ